

## ԸՆԹԵՐՅՈՂԷՆ ՆՕԹԵՐ

## ԱՄԱՆՈՐ, ԳԻՐ

Նոր տարուայ նախօրէին, ուսուցիչը դիմեց աշակերտներուն.

– Եկէ՛ք ալպով պատրաստենք դպրոցին համար այնտեղ գրի առնենք Նոր տարուայ առթիւ ժողովրդական մաղթանքները խաղաղասիրութեան վերաբերեալ: Դիմեցէ՛ք տնեցիներուն, ձեր ազգականներուն ու բարեկամներուն եւ տեղեկացէ՛ք, թէ նման ինչ մաղթանքներ գիտեն անոնք: Գուցէ այդպիսի մաղթանքներու հանդպի՛ք ձեր ընթերցած գրքերուն մէջ: Այդ մաղթանքները մենք կարող ենք ուղարկել աշխարհի տարբեր կողմերը ապրող դպրոցականներուն եւ անոնցմէ ալ ստանալ նոյնատիպ մաղթանքներ: Ամէնքը համաձայնեցան գործի անցան: Քանի մը օրեր յետոյ աշակերտները ուսուցչին ներկայացուցին առաջին գրառումները: Ուսուցչին ամենէն շատ դուր եկան հետեւեալ երկու մաղթանքները:

«Մաղթենք, որ Ամանորը խաղաղա-  
նատ, բերձառատ ու լուսառատ ըլլայ եւ  
անկատար չքողէ ոչ մէկուն բարի  
ցանկութիւնը»:

«Բարի խօսքով պիտի սկսի Նոր  
տարին, որպէս զի բոլոր շարունակութիւն-  
ները բարի ըլլան:»

Բայց ուսուցիչը կշտամբանքի խօսք  
ըսաւ անոր, ով Ամանորը գրած էր երկու  
(ամանօր), իսկ Նոր տարին՝ մէկ (նոր  
տարի) տառապիւններով:

– Տառապիւնը նման է նոր կարուած  
շքեղ հագուստին կպած ցեխի, ըսաւ  
ուսուցիչը:

Եկէ՛ք մենք ալ մեր դասն սկսինք այդ  
տառապիւններէն: Նոր տարի եւ Ամանոր  
բառերը կը գրուին մեծատառով: Աշակերտը

սխալած է. Ամանոր բառին ո տառին  
փոխարէն գրած է օ, կարծելով թէ ան կապ  
ունի օր բառին հետ: Այժմ վերլուծենք  
Ամանոր բարդ բառը: Ան կազմուած է  
ամ-ա-նոր մասերէն: Ամ կը նշանակէ  
տարի. ա-ն յօդակապ է. նորն ալ ձեզ  
ծանօթ նոր բառն է: Այսպիսով, Ամանոր  
կը նշանակէ Նոր տարի: Մեր նախնիները  
Նոր տարուան տուած են քանի մը  
անուններ. Ամանոր, Նոր տարի,  
Նաւասարդ, Տարեգլուխ եւ այլն: Այս չորս  
անուններուն մէջ ձեզ անծանօթը  
Նաւասարդն է: Բառացի ան եւս կը  
նշանակէ Նոր տարի. Նաւ (նոր) ասարդ  
(տարի) – Նոր տարի: Աւելցնենք, որ սարդ  
արմատը պահպանուած է երիտասարդ  
(չափահաս) եւ աւասարդ (պառաւ կին)  
բառերուն մէջ: Աս չպէտք է շփոթել միւս՝  
սարդ (հատուածոտանի կենդանի) բառին  
հետ: Ոչ բոլոր բառերը նոյն իմաստն  
ունին:

Բայց չկարծէ՛ք, թէ ամը Ամանոր բա-  
ռին սեփականութիւնն է: Հայերէնն՝ ամ  
արմատով կազմուած շատ բառեր ունի:  
Նախապէս ըսենք, որ ամ կը նշանակէ ոչ  
միայն տարի, այլև՝ տարիք: Զառամեալ  
(սիստ ծեր) բառին միջնամասին ամ  
արմատը տարիք կը նշանակէ: Ամ արմատն  
կազմուած է նաեւ ամիկ բառը, որ կը  
նշանակէ մէկ տարեկան արու ուլ:

Հայերէնի հին բառերէն է գիրը, որ  
կը նշանակէ տառ, գրուածք, գրութիւն,  
նամակ, գիրք, մատեան: Մշակոյթին հետ  
կապուած որեւէ միտք արտայայտելու  
համար գիրը համապարփակ  
հասկացութեան դեր կը կատարէ: Մերոպ  
Մաշտոցը հայերէն այբուբենը ստեղծեց

405 թուականին: Մաշտոցեան այրուքները կը պարունակէ 36 տառ (մնացած երեքը աւելցուած են հետագային): Աշխարհահռչակ լեզուարան Անթուան Մեյէն այրուքներին մասին գրած է այսպէս. «Ամէնքին յայտնի է, որ հայերէն այրուքներին համակարգը գլուխգործոց է: Հայերէնի հնչունական համակարգին ամէն մի հնչիւնը նշուած է յատուկ տառանշանով, եւ համակարգը այնքան լաւ հաստատուած է, որ ան հայ ազգին տուած է հնչիւնական համակարգին վերջնական արտայայտութիւն. արտայայտութիւն մը, որ մինչեւ օրս պահպանուած է առանց որեւէ փոփոխութիւն կրելու, առանց բարեւաման կարիք գգալու, որովհետեւ ան սկիզբէն իսկ կատարեալ է»:

Այրուքէն կամ տառ ըսելու փոխարէն մենք յաճախ կը գործածենք գիրը: Այսպէս, կ'ըսենք՝ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայերէն գրերը: Կամ՝ Մաշտոցեան գրերը ամենահզօր գեներ եղած են հայ ժողովրդին ազգային ինքնութիւնը պահելու համար: Գիր արմատէն կազմուած են հետեւեալ բառերը. գրել, գրիչ, վերագրել, գրածու, արագագիր, մեքենագիր, անգիր, ձեռագիր, երկաթագիր, ամսագիր, տպագիր, գրասենեակ, գրավաճառ եւ այլն:

Հինէն գրիչ կոչուած է այն մարդը, ով արտագրած է պատրաստի քնագիրը:

Այժմ, գրիչ կը կոչուի թանաքով գրելու սարքը: Գրագետ կը կոչուի գրել-կարդալ իմացող մարդը, իսկ արեւմտահայերէնի մէջ գրագետ ըսելով կը հասկցուի նաեւ գրող (գրող արուեստագետ): Գիր բառը կը ստուգարանեն այսպէս, *ֆերթել*, այսինքն՝ գրել: Մեր հները տառերը փորագրած են քարերու վրայ, ադոր համար ալ այդ արարողութիւնը կոչուած է *ֆերթել*, *ֆերել*:

Այստեղէն առաջացած է *ֆերթող* բառը, որ կը նշանակէ քանաստեղծ, *ֆերական*, *ֆերականագետ*: Դերթուածք բառը կը նշանակէ գրուածք, ստեղծագործութիւն: Հայ ամենամեծ պատմիչ Մովսէս Խորենացիին տուած են Դերթողահայր եւ պատմահայր տիտղոսները: Պատմահայր կը նշանակէ ամենամեծ պատմաբանը, պատմութեան ամենամեծ գիտակը: Դերթողահայր կը նշանակէ մեծ պատմիչ ու գիտնականներու, պատմիչներու եւ գրիչներու հայր:

Հիմա դառնանք ծան արմատին: Ծան կը նշանակէ քանչնալ: Ծանուցանել կը նշանակէ իմաց տալ, յայտարարել, ծանօթ, նաեւ գիտակ, տեղեակ (օրինակ, ծանօթ մարդ, ծանօթ վայրեր, եւ այլն), ծանիր՝ քանչցիր, վերծանել՝ անծանօթանը մեկնել, բացատրել: Ծանչնալ բառին նախնաձայն ծ-ն ազդուելով չ-էն վերածուած է ն-ի, եւ ծանչնալը դարձած է նանչնալ:

## ԲԱՌԵՐՈՒ ԽԱՂԵՐ

Ֆրասերէնէ հայերէն Լուսինեան բառարանը ճիշդ է դրած ինչ որ դրած է *aube*ին դիմաց: Թողունք այս բառին նշանակութիւնը իբր եկեղեցական շապիկ: Հոս նկատենք միայն հետեւեալ երկու նշանակութիւնները: *Aube*՝ հայերէն՝ արշալոյս. սա հորիզոնին վրայ

տեսնուած՝ օրուան առաջին լոյսը. ասոր կը յաջորդէ *aurore*՝ արեւագալէ առաջ. հայերէնի մէջ արշալոյսին կը յաջորդէ այգը՝ դարձեալ արեւագալէ առաջ: Այսու հանդերձ - Մալխասեանց է որ կ'ըսէ - բառին ընդարձակումով «այգ» կը գործածուի նաեւ օրուան առաջին ժամերուն

համար (արեւագալէ յետոյ), այգուցի կարգը գերեզմանի վրայ՝ թաղման յաջորդ օրն. վաղը այգուն կու գամ տեսնել գեղգ:

Գամֆ հիմա ջրային անիւներու *aube*-երուն որոնք հայերէնի մէջ կ'ըսուին փառ (յոգնակի՝ փառեր) կամ թե կամ թաթ, բայց նամանաւանդ փառ: Ես կը նախընտրեմ փառ-աւոր (փառեր ունեցող) անիւ, բայց կը տեսնեմ որ կարելի է ըսել նաեւ թաթաւոր, թաթակիր եւ թեւաւոր: Այս փառերուն վրայ կը հոսեցնեն վերէն ջուր որ կը դարձնէ անիւը որ կ'ըլլայ շարժիչ (*moteur, trice*), որ իր կարգին կը դարձնէ երկամաքը որ կ'աղայ ցորենը: Նոյն տեսակ փառեր կը կատարեն բիի դեր այն նաւերուն վրայ որոնք կը յառաջանան իրենց ճովերուն վրայ դարձող անիւներով: Հոս միջանկեալ մ'ընենք. *moteur*՝ եղածին պէս կը նշանակէ շարժիչ (շարժող), երբեք չվարանինք հայերէնի մէջ գործածելու «շարժիչ» իբր «*moteur*». բառը կու գայ բայէն որ է շարժել: *Emouvoir* ալ որ է յուզել, նոյնպէս շարժում կ'ենթադրէ: *Emouvoir* եւ յուզել կը գործածուին անիւի ներքին հոգեկան շարժումներու համար. բայց փիզիքական տեսանելի շարժումներու համար ալ կրնան գործածուիլ. այս առտու լնեզերք գացի, քամին կը փչէր, ջուրերը յուզուած էին. «Տէր, ոչ գոք ունիմ զի յորժամ ջուրքն յուզիցին, արկցէ զիս յաւազանն:»

Պոստան տոլապի ...: Զգիտեմ ինչպէ՛ս կոչել այն փոքրիկ դոյլերը որոնք ագուցուած են դարձող շղթային վրայ. երբ դէպի ջուրին մէջ դառնալով կը լծցուին եւ միւս կողմէն վեր կ'ելեն՝ բերանը դէպի վեր, ապա վերը հորիզոնական դիրք մը

կ'առնեն եւ կը թափեն ջուրը տեսակ մը առուի կամ ջրանցի մէջ, ուրկէ կ'երթայ ոռոգել արտը: Մալխասեանց լուռ է այս մասին: *Larousse* եւս ոչինչ կը յայտնէ այս առընչութեամբ, «*aube*»ի բացատրութեանց մէջ: Ես անգամ մը ֆրանսայի մէջ տեսած եմ, պատահմամբ, «պոստան տոլապի», եւ զարմացած եմ - նման էր յամենայնի *Պոլսոյ* մէջ եղածներուն: Պոստան տոլապի ըսելու համար կա՞յ հայերէն բառ՝ չեմ գիտեր, եթէ չկայ՝ կարծեմ որ շատ յարմար էր ըսել ջրհան անիւ, բայց ոչ՝ ջրանիւ կամ ջուրի անիւ, զի այսպէս կրնայ կոչուիլ ամէն անիւ որ ջուրի մէջ կամ ջուրով կը դառնայ. *roue hydraulique*:

Մալխասեանց կը սովորեցնէ ինձ հետեւեալները եւս--

1.- «Փառատրական մեղեդի, գոր կ'երգեն նախատօնակներուն, եւ ուրիշ կցորդներ: Կիրակամտի եւ այլ տօներու փառեր: «Լոյս գուարթը» փառ մըն է:

2.- Բարակ մաշկ, թաղանթ, ինչպէս այն որ կը պատէ սոխի գլուխը եւ սոխի ամէն մի խաւը: Հակիթը պատած է փառով մը որ կը գտնուի կենպին ճիշդ տակը եւ կենպին փակած. ընդհանրապէս կ'ելնէ կենպին հետ, բայց երբեմն ալ չելներ, եւ պէտք է գատ հանել գայն, ինչ որ կը դժուարացնէ գործը:

3.- Աչքի վրայ գոյացող բարակ սպիտակ թաղանթ որ կը խանգարէ տեսողութիւնը. փառը կտրել տուաւ եւ հիմա լաւ կը տեսնէ: Ֆրանսերէնի մէջ գաղարագդ ըսուածը: Ուրեմն այսուհետեւ չըսենք՝ «Կուռնելիոսի աչքին վարագոյր է իջեր», այլ՝ փառ է իջեր կամ գոյացեր:

4.- Փառ= կախովի կողպէք: Մինչեւ հիմա ես կախիական կ'ըսէի:

Վ. Ն.